

ՏՕՆԱԳԻՏԱԿԱՆ

ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ ՔԱՆԻ ՄԸ ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Եկեղեցադիտական տեսակետով պատմաքըննական ստուգութիւնն էրն է թէ Աստուածածնի տօները շատ հանուխէն չէ որ սկսած են քրիստոնէից կրօնական կեանքին մէջ։ Բայց առկէ իրաւունք չունինք բնաւ հնաւ ցնելու թէ առաջին քրիստոնեաները նուազ յարգալից էին Փրկչին մօրը յիշատակին հանգէպ։ Անոր զիրքը այնքան բացառիկ էր փրկութեան դորձին մէջ որ, անկարելի էր որ վաղուց այդ դիրքին համամատական չըլլար նաև անոր անձնն կարեւուրութիւնը՝ քրիստոնէական զգացումին մէջ։ Այս կերպով միայն արգարեւ կարելի է բացատրել այն ջերմ սէրը, որով առաքեաներն ու աշակերտները շրջապատած էին Տիբամայքը, ինչորէ կ'երեխ ի ֆորձ Առաքելոցէն, և այդ սիրոյն արձագանքն է որ կը լսուի շարունակ յաջորդ դարերու պատմութեան և աւանդութեանց մէջէն։

Տօները չէ որ պիտի կարենային արտայայտել միշտ հաւատաբին հետ կազ ունեցող այս կամ այն զգացումը. ձիսական այդ հանդիսութիւնները պայմանագրական պատշաճութիւններ են, որ կը ծառային պանծացնելու արգէն դոյ եղած զգացումները մւ Աստուածածնի տօները, յետոյ և հետզհետէ, աւելի վառաւոր արտայայտութեան մը միայն վերածեցին այն չերմեռանց դութիւնը՝ զոր քրիստոնեայք միշտ ունեցած էին արգէն Մարդիամու մասին։

Թէ ստուգիւ Աստուածածնի տօներէն առաջ արգէն գոյութիւն ունեցած է անոր զգացումը՝ կը ցուցնեն երեք եկեղեցիները, որոս կոստանդիինոս Ս. Կոյսին անուան նուիրեցիր նոր կայսրութեան ստուանին մէջ վերջին կէս գարու միջոցին Հռովմի Յարիմին մէջ կատարուած պեղումներ երեան հանեցին Ս. Կոյսին նուիրուած եկեղեցի մը, Santa Maria antica, որ հնագոյն է քան նոյն ստուանին մէջ ամենէն հին համարուած պայիտիքան իրոզալիւն է թէ 431 էն առաջ Եփեսոսի մէջ կար Մարիամու նուիրուած մեծ եկեղեցի մը, որուն մէջ գումարուեցաւ այդ թուականին հոն տեղի ունեցած Ք. Տիեզերական ժողովը։ Այդ պէտք պէտք է եղած լինի առհասարակ բոյոր շին քրիստոնեայ ժողովութիւններուն, հետեարար նաև մեր մէջ Ղուկաս Աւետարանիչէ գուաւ Աստուածածնի պատկերի մը Բարթողմէոս Առաքելուի ձեռքով Հայաստան բրուած և յանուն Տիբուհւոյն շին քրիստոնեայ ժին գրիստոնեայ մէկ սկսած եկեղեցիքան է շատ, մեր ժամակարգութեան ամենահին մազդանքներուն մէջ՝ թովհաննու կարապետի, Ստեփանոսի և Լուսաւորչի անուններէն ալ առաջ միշտ Ս. Կոյսին անունին յիշուիլը անդրէպ, գա-

ւանաբանական հարցերու յուղման նախադաշն ժամանակներէն Աստուածամօր իմացումին հանդէո սկիզբէն իսկ մեր եկեղեցւոյ ցոյց տուած ուղափառ կեցուածքը, շարթուան օրերէն մէկուն, չորեքշաբթիի, անոր մտածումին նուիրուած լինելը, մեր կրօնական և եկեղեցական դրահանութեան մէջ շատ կանուխէն Ս. Կուտին մասին տածուած խանդապառ զգացումը, ասանք ամէնքը կը ցուցնեն Փրկչին մօր յիշատակին հանդէպ Հայատանահայց երկիւղածութիւնը ամենահին դարերէ ի վիր։

Թերեհս բոլորպին արհամարհելի տեսութիւն մը Ըլլայ, բայց կարելի չէ նոյն ատեն կատարելապէս հիմնաւոր նկատել այն կարծիքը, զոր մօնքը յայտնած են իրեւ բացատրութիւնն Առատածածնի տօներու հաստատման յապաղումն, զանոնք համարելով եկեղեցւոյ իշխանութեան կողմէ յետոյ մտածուած հնարքները՝ ծածկելու և մոռցնելու համար կարգ մը դիցուհիներու կուպաչտական տօները։ Աւելի ուղիղ պիտի Ըլլայ ընդունիլ, Henri Kernerի հետ, թէ այդ յաղագումին բուն պատճառն էր այն ըղուշաւորութիւննը, զոր եկեղեցին հաւատաբար կ'ուզեր ունենալ, որպէսպիս ցորչափ բոլորպին արմատախիլ չէր եղած հիմանութիւնը, քրիստոնէից հսկեսոր կեանքին մէջ չկաղմռելին այնպիսի հանդիսաւորութիւններ, որոնք կրնայիին յիշեցնել հեթանոս աստուածութեանց ազգակցական յարաբերութեանց մասին եղած միթոսները։ Բայց ասոմի, ըստ նոյն հեղինակին, կարելի է տակաւեին խօսիլի թէ եկեղեցին, որ և է ուրիշ յիշատակներու վերաբերմամբ տօնացոյց կաղմէնէ առաջ, զարս էր անշուշտ նախ Յիսուսի Քրիստոսի կատարած վերաբերմամբ տօնեածէն անուննալ, զարձնել, պէտք չէ մռնանալ թէ հաւատացեալները հին ատեն հետամուռ էին Տիբամայի կեանքին ուղագանքներէն անմիջապէս յետոյ տօներու մարտիրոսացած սուրբերը մանաւանդ, առանց մարտիրոսութիւնն սուրբ նկատուած անձերուն տօնամբութիւնը կատարելու սովորութիւնը աւելի ուշ է սկսած։

Այս կերպով է նաև որ յաղագած է Ս. Կոյսին տօներուն հաստատումը, որ, ամենայն հաւատականութեամբ, ամենէն կանութիւն եւ դարուն վերջերն է սկսած։ Այս առթիւ կ'արձէ զիտել երկու կէտեր Անոնցմէ առաջինը աս է թէ Ս. Կոյսին պաշտամունքը՝ իր յարաբերական իմաստով անշուշտ առնելով այս բառը՝ արեկիք՝ մէջ սկսած է նախ, և անկէ անցած է արեմուածք։ Այդ շրջանին, հստափա կախումի այնպիսի յարաբերութիւնն մը աւնէր Բիւղանդիոնի հետ, ու Հռովմի կրօնական իշխանութեան վերաբերմունքը այնքան վափկանկատ էր կայսերական արքունիքին հանգէպ, որ գրեթէ անկարելի էր որ նոր Հռովմի ճամրով հնինին փոխանցուած տնօրինութիւնները կամ սովորութիւնները չարժանանային հոն յաւագոյն ընդունելութեան։

Խակ երկրորդ կէտը այն է թէ, ինչպէս նաև հատակուած սուրբերուն տօնին ընդհանրապէս հիմ ծառայած է անոնց մարտիրոսութիւնը, նոյնպէս, առանց մարտիրոսանալու սուրբ հանչցը լածներուն տօնին հիմ նկատուած է անոնց մահը: Ըստ այսմ, ամենայն հաւանականութեամբ, Ա. Կոյսին տօնախմբութիւնը անոր մահուած կամ ննջումին յիշատակին հանդիսաւորումէն պէտք է ծագած ըլլայ տուային անդամ, այսինքն անոր տօներուն մէջ հնագոյնը պէտք է նկատուի ննջումին տօնը: Թէ այս այսպէս է՝ չափով մը կը հաստատուի անով որ բոլոր առաքելական եկեղեցիներուն մէջ Մարդարի տօներուն ամենէն կարեւո՞ն ու նույիրականը նկատուած է ցարդ ա'յդ տօնը:

Անցողաբար պարտինք յիշել հս թէ Ա. Կոյսին մահուածն հետեւարար և գերեզմանի անզույն մասին երբեմն կարծիքներու երկուութիւնը մը յառաջ եկած է: Խորհուներ եղած են ի նարաւա վիրափափի. այն տեսութեամբ թէ քանի որ Յովհաննէ այդ քաղաքին մէջ կը բնակէր, ու Մարդարի անոր էր յանձնուած ըստ Դ. Աւետարանին, շատ բնական է որ հոն պիտի պատահած ըլլայ իր մահը Այս կարծիքին իրեւ հաստատութիւն յառաջ երեւած են Դ. Տիեղեցիական ժաղավի գումարման ատեն Ա. Կիւրզի խօսած նաուին այն բառերը, որոնց մէջ կ'ըստի թէ վկատուծոյ սուրբ մայրը այսօր ամէնք հս է հաւաքածոյ բայց այս խօսքը անհարկութիւն է մանւանդ անոր անուան կառուցուած եկեղեցիներուն էր կանգնուէր ոչ թէ անպատճառ սուրբի մը գերեզմանին, այլ նաև մէկ մասունքին վրայ, և յաճախ նոյնպէս անոր մէկ յիշատակին առթիւ: Եթեսոսի այդ եկեղեցին կրնար առառաւելն բացատրուիլ Ա. Կոյսին հոն բնակած լինելու աւանդութեամբը: Ըստ այսմ, բացըրշապէս հձմարիս միայն պէտք է լինի այն կարծիքը, որ, վազուց՝ երուազէմի մէջ եւ ի Գեթսեմանի կը ցուցնէ Աստուածամօք գերեզմանը: Վերնատան տիղույն մօտ, Ա. Կոյսին նընշման յիշատակին 1898ին շինուած՝ գերման կաթոլիկներու եկեղեցին կրնայ ցուցնել անոր մեռած վայրը միայն, առանց հերքելու գերեզմանատեղին աւանդութիւնը:

Թէ Ցիսուսի մայրը մեռած և թաղուած է Երուազէմի մէջ նշանաւորն է Երուազէմի Յորնաղ պատրիարքին յայտարարածը, 451ին, ի պատասխան Մարդկանութիւնի Այս կայսրը կ. Պոլոսյ մէջ Ա. Կոյսին անուան եկեղեցի կը կառուցած ըլլալու, և վափագելով հոն փախպղը անոր մարմնը, երբ խնդրեր էր զայն իրմէ, եպիսկոպոսը պատասխաներու էր թէ չէր գտնուած Տիրամօք մարմնը գերեզմանին մէջ, զի երկինքն է ան:

Բանաւոր է ուրեմն մտածել թէ առաջին ան-

գամ Երուսաղէմի՛ մէջ ոյէտք է հանդիսաւորուած լինի Փրկչին մօրը ննջումին կամ մահուածն յիշատակը: Այս մասին ամենահին վկայութիւնը կը գտնուի Երուազէմի մօտերը ապրած արբայ սուրբ Թէպորսոփ մը (+529) վարքին մէջ, ուր կը խօսուի Մարդարի հանդիսաւոր տօնի մը վրայ, որուն համար մեծ բազմութիւն կը հաւաքուէր սուրբ քաղաքին մէջ և պատիւ Աստուածամօք կատարուած այսպիսի հանդիսաւոր տօն մը կը յիշատակուի աւելի քան գար մը ետքը, Սպանիայ մէջ ևս, Ա. Խոտէփոնսի ամենէն, որ եպիսկոպոսը էր թուէտի (+667): Այս եպիսկոպոսը տօնը կանխող երեք օրերու ընթացքին կը կատարէր թափորներ, եւ այդ առթիւ նոյնիսկ յատուի պատարագ մըն ալ գրած էր:

Ստորդ է թէ այս երկու վկայութեանց մէջ ևս յատակօրէն չի յիշուիր թէ ննջումին տօնն էր այն, ու չի նշանակուիր նոյնպէս թէ ո՞ր որ կը կատարուէր ան բայց անկէ սա՛ միայն կարելի է հետեւցնել թէ այդ թուականին տակաւուին միակ հանդիսաւորութեան մը մէջ միահամուէ կը կատարուէր յիշատակութիւնը Ա. Կոյսին կեանքին զանազան պարագաներուն, որոնք աւելի ետքը, քանի մը գար յետոյ, վերածուցան առանձին տօնակատարութեանց, եւ որոնց մէջ սկիզբէն ամենէն կարի որը նկատուած պիտի ըլլայ անշուշտ ննջումը, քանի որ առաջին անդամ իր գերեզմանին շուրջն է որ կը կատարէր տօնը: Գալով տօնակատարութեան թուականին կամ օրուան, աւելի քան հաւանական պէտք է նկատուի թէ օգասոսոփ 15ը միայն կրնայ եղած ըլլալ ան, ինչ որ կը ցուցնէ ընդհանուր եկեղեցւոյ ցարդ հետեւած սովորութիւնն ալ, թէեւ կան ինչ ինչ նշանակ եւս թէ ի սկզբան արեւմուտքի մէջ, մասնաւորաբար ի Կոլուա, երբեմն տօնուած է ան յունի. 18ին, եւ արիելքի մէջ, միայն զատիներու եկեղեցին մէջ, յունի, 16ին:

Ցամենայն դէպ, Աստուածածնի տօնը, իրքը ամբողջական յիշատակութիւն Ա. Կուտան կենաց, որոյ մասնաւորմամբ միայն ննջումին, սկսած էր արդէն պաշտօնականացած հանդիսաւորութիւնը մը լինել ընդհանուր եկեղեցւոյ մէջ, Զ. գարուն վերջինը, երբ Մօրիկ կայսրը (588-602) հրամայեց զայն տօնախմբել օգոստ. 15ին: Մեր մէջ ևս այդպէս միայն պէտք է եղած լինի Աստուածածնի տօնին ըմբռուումը, եւ ամենականութիւն մինչեւ է. գարուն, զի Խորենացւոյ առ Ամակա Արծրունի գրած թուղթին մէջ զայն սոսկ տօնին կակոււաւոյն կոչելի զայդ միայն կրնայ հասկեցնել:

Դիմուեցաւ թերեւ թէ Ա. Կոյսին տօնին կամ մահուած մասին մեր ցարդ տօւած բացատրութեանց մէջ զգուշացանք գործածելէ վերափոխութիւն բնուածներու հնութեան՝ դրեթէ մինչեւ թ. դար, անձանօթ է այդ բառը՝ գէթ այն իմաստով, որով աւելի ետքը և մինչեւ այսօր հասկցւած է ան: Եկեղեցական գրականութեան մէջ, Ա. Կուտան մասնաւածն համար երկար ատեն ներէնին մէջ գործածուած են dormitio (ննջում)

և pausatio (ժամանում) բառերը, որոնք կը թթուին թարգմանութեան ըլլու յաւնարէն հօպղուս բառն, որ կը նշանակէ Բնոնու, նիրիել կարելի է անչուշ մտածել թէ փոխանունաբար ևս կրնան կիրարկուած ըլլալ այդ բառերը, նրանակեռով որքան ման, նոյնքան եւ յարութիւն, նման transitus (անցաւութիւն) և deposition (աւանդում) բառերուն, որոնք ծիսական լիզուի և վիայաբանութեանց մէջ գործածուած են մտածուած իմաստով, իրեն թարգմանութիւն յունարէն լուսածած և անշահլույն բառերուն, որոնք կը նշանակին անցուամ, ափառուամ, հոգին մարմինէն բաննուելով երիխնք ելլելուն ակնարկութեամբ: Եւս սուհայն արքան է գիտութէ բառն վերլիլիլիլ (assumption) բառը, այժմու իմաստով, իրեն անունը տոնի մը՝ որ կը նշանակէ Ս. Կոյսին մարմինք եւ հոգուվ երիխնք վերացումը, չկայ խորագոյն հնութեան մէջ:

Առօգ ըսել չենք ուղեր սուկայն թէ գաղութարը անձանօթ էր հինքրուն, անձանօթ էր ոչ թէ գաղութարը, այլ տօնը վասնզի ուրիշ է եղելութեան մը գաղութարը, ուրիշ՝ անոր տօնը, գաղութարը խորհուրդն է իրողութեան, իսկ տօնը՝ հանգիստումը այդ իրողութեան խորհուրդին:

Թէ Ս. Կոյսին երիխնք վերացման զգացումը և գաղութէն սկսեալ առարկայ եղած է քրիստոնէից երկիւղածութեան, կը հաստատուի մէկէ աւելի ապացոյցներով: Այդ մտօք ակնարկութիւններ կան արդարի Գրողի կողմէ 428ին կամ 429ին նեստորի գէմ խօսուած և Ս. Կոյսի կողմէ 431ին խօսուած քարոզներուն մէջ: Առօգ կ'ակնարկուի նոյնակէն Դիսնիսիս Արխոլագացիի անունով առ Տիրոս հօգիսկոպոս ուղղուած նամակի մը մէջ, զոր վերջերս Տքի. Վէրթէք թարգմանեց հայերէնէն, եւ որ ամենէն ուշը եւ գարու գրուածք պէտք է լինի, ինչզես նաև երուսաղէմի Յօրինակ պատրիարքին առ Մարկիանոս կամ Պողքըր գրած պատասխանին մէջ, զոր վերի յիշեցինք:

Պարագան կատարելապէս միևնույնն է նաև մեզի համար. Արխոլագացիին տեսութենէն ներշնչուած են Խորենացիի ընծայուած առ Սահակ Արծուունի Թուղթին հեղինակը և Զաքարիա կաթողիկոս՝ վերաբիտուման իր ճառին մէջ, տեսութիւն զոր յետոյ որքան բանաստեղծօքն նոյնքան առարկայարար ընդլայնած են նարեկացիի լը ներբաղին, Ծնորհայի՝ իր յօրինած շարարիանին և Գանձին, Լամբրոնացի՝ իր ճառին, և Կիրակոս ներդնկացի՝ Արեկիւք գերարիփի: շարականին մէջ:

Առօգ է այս այսինքն պարզ է թէ վերաբիտուման գաղութարը գոյութիւն ունէր և գաղութէն ի վեր, իթէ ոչ աւելի առաջ ևս իսկ նոյնքան սոտոյդ է նաև թէ անոր տօնի վերածուածը, այսինքն ծիսական և պատասխունքային հանգիստուրմամբ, պիսած է կատարուիլ առարկայի և առարկայի մտածել որ իթէ մեծանուն հայրապետը ինքն ըրած ըլլար այդ կարգադրութիւնը որեւէ որեւէ շարականներու և ընթերցուամներու կարգը երկից կրկնուի մնացեալ վեց օրերուն մէջ: Տօնացոյցին այդ տեղիկութիւնը բոլորովին հաւանական չի թուրի սակայն. ոչ միայն, որովհետեւ յաջորդ գործուու ձեռագիրներէն շատերուն և նոյն իսկ հնագոյն տապագիր ծաշոցներուն մէջ մերթ Շեշում և մերթ փոխում բառերուն:

Գիրներուն մէջ անոր խօսքը Կ'ըլլայ 813ին, եւ լեռն դ. է որ կը սահմանագրէ կատարել զայն ութօքեքով:

Այդ թօւականներուն պէտք է կատարուած ըլլայ ան Յունաց մէջ եւս: Անդրէաս երետացի, որ ի. գարուն վերջերը ապրած է, կ'ըսէ թէ իր ատենը քանի մը տեղ միայն կը կատարուէր. իսկ Մոդեստոս, Երուսաղէմի յօյն պատրիարքը (632-634), Վերաբիտուման վրայ իր հասն մէջ կը յայտնէ թէ իրմէ առաջ հանդիսաւոր կերպով չէր կատարուէր ան:

Որոշ է թէ վերաբիտուման տօնին սովորութիւնը կամ գործադրութիւնը իր լուսումին յանցեցաւ, երբ վանականութիւնը, կուսութեան սկզբանքին վրայ հիմնուած գրութիւնը, հասաւ իր բարպաւած աստիճանին ժմ. գարուն էր որ հանսնապէս հաստատուեցաւ անիկա կիր Մանուկը կոմինոսի հրամանաւ. Բիւղանդական հայութեան բովանդակութեան մէջ ասկանական մէջ, այդ թօւականին է նոյնապէս որ ընդհանրական նորէն ընդունուեցաւ անիկա Արևմտաքի մէջ, ինչպէս կ'երիի Ս. Բենարտոսոսի կիոնի հանոնին կոսին գրած մէկ համակէն: Միենայն ժամանակին է որ եղած է անոր վերջնական և կանոնական հաստատումը Հայ Եկեղեցւոյ մէջ: Մեր մատենադարանի երկաթագիր եւ թանկագիրն մէկ ձաշոցին մէջ, որ, թէկ Գրիգոր Տղայ հայրապետի օրով գրուած (1192ին), բայց Նախավիկայաւէրեան ըշշանի ծաշոցի ընդորինակութիւն մըն է յայտնապէս, ամբողջ տարիին մէջ անգամ մը միայն Ս. Կոյսի համար տօն կը նշանակուի: առանց սուկայն Վերաբիտուման ակնարկութեան, պարզագուէս, Ալեգոստոս ամսոյ որ աւր ժմ. Մարտիայ Աստուածածնին վերտառութեամբ Դար մը ետքը, 1299ին, գրուած մագաթեայ բոլորդիր ծաշոցի մը մէջ կը հանդիպինք փոխում բառին. իսկ աւելի յետոյ գտնուած ծաշոցներուն մէջ մերթ Շեշում և մերթ փոխում բառերուն:

Յայտնի է ուրիմ թէ Վերաբիտուման տօնը մէջ հայրապետական կարգադրութեամբ իր հանդիսաւորագոյն մեջ պատ ներսէն նորհայի անօրինութեամբ, որ, ինչպէս Տօնացոյցներուն մէջ գրուած ձանօթութենէն կը հասցուի, արդէն գոյութիւն ունեցող եռօրեայ տօնամբութիւնը վերածաց իննօրեայի, կարգադրուգ որ երեք օրերու շարականներու և ընթերցուամներու կարգը երկից կրկնուի մնացեալ վեց օրերուն մէջ: Տօնացոյցին այդ տեղիկութիւնը բոլորովին հաւանական չի թուրի սակայն. ոչ միայն, որովհետեւ յաջորդ գործուու ձեռագիրներէն շատերուն և նոյն իսկ հնագոյն տապագիր ծաշոցներուն մէջ Վերաբիտուման տօնը երեք օր միայն գրուած է և յաջորդող առաջին եւ. և նը. օրերուն արբոց տօն նշանակուած է, այլ նաև, որովհետեւ անտեղի չէ թերեւ մտածել որ իթէ մեծանուն հայրապետը ինքն ըրած ըլլար այդ կարգադրութիւնը, պիտի չըատականանար միայն երկրորդ և երրորդ օրերուն համար գրելով յատուկ շարականները, ու միւս վեց օրերուն Վերաբիտուման ալ պիտի զարդարէր իր գրչին ու քնա-

րին հոգեշտունչ ոգումներովը։ Առաջին օրուան շաբականը, «Այսօր ժաղավիել», մատնադրական աւանդութեամբ առ հասարակ կ'ընծայուի Մովսէսին խորենացիին, զոր պէտք է ընդունինք անշուշտ այդ անուան տակ այլ եւս ճանչուած Սիւնեցի ֆերմոզը, որ կ'ապրէք ի, զարուն Արդարի Գծուար է ընդունիլ թէ և, զարուն, երբ սուրբ Կոյսին ՅԵԶՈՒՍԻ յիշատակին մէջ զեռ բոլորովին շեշտուած չէր փոխումին իմացումը, պիտի կարելի ըլլար գրել այդպիսի օրնենքը մը, որ Արխանցքացիին վերագրուած աւանդութեան պատառզական յարաւութիւնն է ինքնին։ Երարականները անպատճառ ժամանակաբան անուգանձը անուածած անուածական անուգանձը չեն տօներու մօւականին. անոնք կընան յօրինուած ըլլալ իրենց տարփուղած տօներուն հաստատումէն ետքը, և կըրնայ լինիլ նոյզէս որ շարականի մը յօրինուածը օգնած ըլլայ յիշատակի մը կամ սուրբի մը տօնականացման։ Տօներ կան սունք չունեն շարական, ու փոխազարձարար շարականներ կան ձեռագրաց մէջ որոնց առարկայ եղած յիշատակի կամ սուրբը չեն տօնուած։ Բայց Առուածածնի պարագան բոլորովին բացառիկ է, և չի կընար ենթարկուի այդպիսի դասումներու։ Եթէ անոր յերկինո փօխումին նուիրուած առաջին շարականը և, զարուն գրուած է սուուգիւ, հարկ կ'ըլլայ խորի թէ այդ տօնին՝ պաշտօնականացման գէթ առաջին կամ մասնակի քայլերը պէտք է առուած ըլլան արդէն այդ ժամանակին մէջ։ Միենոյն խորհրդածութիւնը կարելի է ընել իրը «Ճաշու» երգուած Աստուածածնի այլապէս գեղեցիկ այն միւս շարականին, Անքառած ծաղիկին մասին, որուն նեղինակը պէտք է եղած լինի կամ նոյնինքն Մովսէս ֆերմոզ, և կամ ի. զարուն ապրող ուրիշ գիտական եւ երկիրած կրօնաւոր մը, բարսել ձուն։

Գալով այն հարցին թէ մեր մէջ ի հնումն ի՞նչ որ կը կատարուէր Վերագրիման տօնը, կընայ մտածուիլ թէ ի սկզբան անիկա կը կատարուէր օգոստոս 15 ին. ի՞նչ ալ ինչէր այդ ամսաթիւին պատահած օրուան պատկերը. Կիբակի կամ ոչ այսպէս կարծելու իրաւունք կուտայ մէջ մանաւանդ վերե յիշուած մեր երկաթագիր հաշոցին «Գոստոս ամսոյ որ օր 15» պատուերը, որուն նորագործուած բառերը անշուշտ պէտք է հասկնալ 15 ի՞նը որ օր ըլլայ։ Այս է արդարի, ինչպէս կանխիցինք սովորութիւնը, եւ էք ի հնումն եւս կ'երելի թէ, սակայն, յետոյ մեր մէջ խստիւ պարաւորիչ գարձաւ օգոստոս 15 ի մերձաւոր կիբակին տօնելու սովորութիւնը, այնպէս որ երբ Յունաց նետ միաբանութեան խնդիրներուն ատեն Հայերէն ի մէջ այլոց կը պահանջուէր որ անիրէտ օգոստոս 15 ին տօնախմբէին վերագրիսումը, առանց խտրութեան օրուան պատկերին, թէ Շնորհար նախ և թէ Քրիդոր Տղայ՝ յետոյ, կը ստիգուէին մերժել, իրեւ աղջային հաստատ սովորութիւն մը ներկայացնելով զայն Չենք գիտեր թէ տօնին կիբակի փոխազրութիւնը կատարուած է արդեօք վերագրիման դազա-

փարին տիրական դառնալէն ե՞տքը, այլ ևս տեսակ մը յարութիւն նկատելով եւ այդ պատճառաւ Յիսուսի յարութեան տօնին կցորդելով զայն, թէ պարզապէս գործնամիտ սգուով վերաբերութիւն, այսինքն դիւրացնելու համար անոր ժազավրդական մեծ համախմբութեամբ կատարումը թիրեւս աւելի հաւանական լինի այս վերջին կիրացը, երբ խորհուի մանաւանդ թէ հաշվերացի տօնն ալ, որուն ամսաթիւը սեղուու. 14 է ընդհանուր եկեղեցիի համար, մենք վազուց սովոր ենք կատարել մերձաւոր կիրակիին։

Ամփոփենք. եկեղեցւոյ կողմէ Յիսուսի մօքնայուած յարգանքը հետի է պաշտելութիւն մ'ըլլաւէ, անիկա փրկագործութեան խորհուրդին միջոց եղած բարի էակի մը նկատմամբ զգացուած երկիրածա սիրոյ արգար գործ մըն է սոսկի, և սկզբան, այդ երկիւզամութիւնը կ'արտայայտուէր՝ Փրկչին տէրունի եւ անօրինական տօներուն հետ խառն յիշատակութեամբ միայն և. զարէն հուքն է որ Առուածածնի կեանքին զանազան պարագանները առարկայ կը դառնան ուրուն անուական հանցիսաւորմանց, նախ Արեւելքի մէջ, ուրկէ յետոյ կ'անցնին Արեմուտք։ Այդ տօներուն մէջ հնագոյնն է Ս. Կուտին մահուան յիշատակը, որ նախ կը տօնուի իրեւ նընջում. յետոյ, և, զարէն ասդին, անոր կը խոռնուի նաև փօխման կամ վերագրիման իմացումը, որ Թրդին արգէն տիրական կը զառնայ, և Ժմբէյին մէջ ընդհանրական եւ պարտագիր կը դառնայ, բոլոր առաքելական եկեղեցիններուն մէջ։

ՆԱԽԱՐԱՐ

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ԽՈՍՔ

Միւն և Տիգրիսի հարտակինքը։

*

Միշ կը մասձեւ քէ մարդկուրիւնը կը բարեկարգուիր երկ մանկան կրուրիւնը բարեկարգ ըլլար։

*

Քաղաքավարուրիւնը այնպիս կը ներկայացնի մարդ արտանու, ինչպիս պէտք էր որ անը ըլլար ի ներբուն։

*

Մուղուրիւնը այնան դանդադ կը յաղէ, որ աղբանուրիւնը շուրջ աղոստոս 15 ի մերձաւոր կիբակին տօնելու սովորութիւնը, այնպէս որ երբ Յունաց նետ միաբանութեան խնդիրներուն ատեն Հայերէն ի մէջ այլոց կը պահանջուէր որ անիրէտ օգոստոս 15 ին տօնախմբէին վերագրիսումը, առանց խտրութեան պատկերին, թէ Շնորհար նախ և թէ Քրիդոր Տղայ՝ յետոյ, կը ստիգուէին մերժել, իրեւ աղջային հաստատ սովորութիւն մը ներկայացնելով զայն Չենք գիտեր թէ տօնին կիբակի փոխազրութիւնը կատարուած է արդեօք վերագրիման դազա-

փարին տիրական դառնալէն ե՞տքը, այլ ևս տեսակ մը յարութիւն նկատելով եւ այդ պատճառաւ Յիսուսի յարութեան տօնին կցորդելով զայն, թէ պարզապէս գործնամիտ սգուով վերաբերութիւն, այսինքն դիւրացնելու համար անոր ժայութիւնը լինի այս վերջին կիրացը, երբ խորհուի մանաւանդ թէ հաշվերացի տօնն ալ, որուն ամսաթիւը սեղուու. 14 է ընդհանուր եկեղեցիի համար, մենք վազուց սովոր ենք կատարել մերձաւոր կիրակիին։

*

Երկարաւել հիւանդուրիւն մը կը բուի յրուած ըլլալ կեանիքի և մանուան միջև, որպէսկի մանը ինքնին պիուիան մ'ըլլայ քէ անոնց որ կը մեռնի, եւ քերպել կիրակի։